

գառաւթիւնը չափ չունի . գեղեցիկ ներբող-  
ներ կը հիւսէ Հայրապետին իմաստուն ա-  
տանաբանութեան նկատմամբ . և հարկ  
կ'ըլլայ աւելցնել թէ Փոքր Վկայաւուրին  
1143ի այցելութիւնը նոր դարավուի մը  
բացաւ երուսաղէմի Հայ Միաբանութեան  
համար : Խոչակիրներէն գերջ , Հայոց իրա-  
ւունքները Ալակատախնի և յաջորդներուն  
օրով աւելի հաստատուեցան , ինչպէս կը  
վկայեն հրագարատիները՝ զոր ապա վաւե-  
րացուցին Օսմաննեան Սուլթանները :

Ուրիշն , զանազան տիրապետութեանց

տակ , Ա . Տեղեաց պաշտամունքի ժողով-  
ներն անփոփոխ պահուած են , բացի այն  
մի քանի ութասավայրերու ժողովներէն , որ  
կամ բոլորովին զանց առնուած են քան-  
դումներու հետեանքով , ինչպէս Աշակեր-  
տարակի եկեղեցւոյնը՝ դադրած ժՊ զարուն ,  
և կամ կրճատեալ վիճակով մինչև ցայծմ  
շարունակուած , ինչպէս Բյրի եկեղեցւոյնը :

Յաջորդիւ պիտի զրենք նոյն երկու ե-  
կեղեցեաց հիմնարկութեան և վերաշինու-  
թեանց պատմութիւնը :

ՄԿՐՏԻՉ ԵՊՄ . ԱՂԱԽՆՈՒՆԻ

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Ց Տ Գ Ց Ա Յ Ե Վ Ա Զ Ջ Խ Կ Ը

Աւասիկ ինչ որ երգեցին Խորայէլի աղջիկներն ,  
Արցուններնին Կարմեղոսի խոտին վրույ բափելով :

— Երեք բաղաք ասպատակեց Գաղաացին Յերբայէ՝  
Յարէլ . ողաց բոցը անոր այջիներուն վրա բերի .  
Մոխիրներու տակ իր երգերը լլուեցուց Արոյէր .  
Միննէր , բաղաքը երջանիկ , նըսած իր հունձը կուլայ :

Զընջրեցան բոլորովին Ամենացւց մարտիկներն .  
Անոնց Երկիրն է հարկատ արդ մեր տիրոջ՝ Ասուծոյ .  
Յաղքանակած է Խորայէլ , և այժմ իր սուր նիշերով  
Ան բարձեալին կը տարփողէ ամենակար օգնութիւնն :

Անապատէն արձագանգուած տիեզերական օհներգին՝  
Կը խառնը իր երկարանուն զոջինով ձայնը փողին .  
Ու բայելով բանակն յառաջ դեպ ամրոցներն Մասփայի ,  
Հեռուներէն կը պատմէ ան բյաղքանակեց Յերբայէ :

Կը խայտայ ազգը բովանդակ հանդիսական ցնծութեամբ .  
Անկայն ըբխուր է յաղքականն , ան կը խալէ զըլսիկուր .  
Խուլ՝ այս փառի կանչյիններուն . ու միայնակ , անխօսուկ ,  
Յանկարծուէն ան կանգ կ'առնէ , ու կը փակէ իր աչերն :

Փակեց աչերը անիկա . խնզի հեռուն , բաղաքէն ,  
Անս կայսերը , երգելով , հանդարտ ու յամրը բայլով  
Կուգային . ան կը նըսաւէ նրիշական երջախումբն .  
Այս է պատճառն որ , երկիրով լեցուած , փակեց իր աչերն :

Կը լրսէ նուազը զինք պատուող, որ կը մօսի նեսգիետէ,  
Դաշնակաւոր տափողը, բարձր թթնդիւնով զռո բըմբուկն .  
Ու նաւը տան աղիցներով, ինչպէս Քիննորը թերեւ,  
Ու արծարէ ձայներն անոյց օսարական ներելին ,

— Ապա՞ , աւելի մօտէն , երգերն , անոնց խօսերն երեխողած ,  
Քայլափախները , կը ըստած զըւարքազին պարերով .  
Ու զըգուազեղ կայրիններով ծափահարող այն ձեռքերն ,  
Ու նամբաները հոտաւէս ընող ոսեր ծաղկազարդ :

Իր զէներուն ծանրութեան տակ կը դողդրղան իր ժունկերն .  
Կոպերն իր կէս մը կը բացուին արցուներէն առաջին .  
Ռովիննետի այն ձայներուն մէշէն նանցաւ նայրն խոխն  
Զայնն ամէնէն գորովալի՝ սա երգին մէշ միամիտ :

«Խարայէլի աղջիկներ , ի՞մ պըսակս է որ էն առաջ  
Կը պատրաստոի ահա անոր զըլխուն մազերը պըննել .  
Եմ նայր է ան , ու ինձնմէ զայ ուրիշ զաւակ մը երեք  
Իր օրէնքին տակ չը շասցուց իր բարերաս ընտանիքն» :

Ու իր բեւերը սըրտազին Յերայէի երկարեց  
Անոնց իրենու խանդաղատանն անոր վիզէն կախելով .  
Հայր իմ , զըրկէ զիս , բայց ինչէ՞ն այդ վարանումը սըրտում ,  
Միայն արցուներդ կը տեսնմէ , եւ ո՛չ բընաւ նայուածներդ :

Ես չեմ մոռցած ամեններն անոյց կնորուկը զոհին .  
Քեզի համար ես նորածին երինցն երեկ զոնեցի .  
Ո՞վ կը բայց նեզ ըրխւեցընել . Ամենակալը միրէ  
Անձանյնիդ առջեւ միայն՝ չը կործանե՞ց հաղաքներ :

— Գո՛ւն , աւա՞դ , դո՛ւն , իմ սիրտական եւ անձկալի դուսորդ , դո՛ւն .  
Արտեանունքը բոցանուս բանալով նայրը բառ :  
«Ա՛խ , պէ՞սէ էր որ դուն ըլլայիր , զաւակս , ո՞վ վիշ վիշերու .  
Պէ՞սէ էր որ բու զըրկախառնումդ ինձի բարեկ տար արցուն :

Վեժմխնդրութեան Ասուածն ես դուն , Ամենակալ Տէր , զիտէն .  
Դուն ոնիրին փոխան ինձնմէ անմեղութիւնը կ'ուզես .  
Արեան ողպին է որ հանոյ է Ասուածոյ նախանձն .  
Ես իրեն զօն մը կը պարտիմ , այդ զօնը դո՛ւն ես , դուսոր իմ :

«Ե՞ս» , ըստ ան , ու իր այժերը լեցուեցան արցուներով .  
Ան դեռատի էր , զեղանի . ու կեանքն ունի նրապոյրներ :  
Յեսոյ խոխն պատախանեց . «Օհ , երէ բու երդումիդ  
Առարկան ի՞մ օրերս եղան , ներէ՛ ինձի գէք միայն ,

Որ տանելով ինձ նետ կոյսերը այս բոլոր , ընկերներու ,  
Երբամ եկու ամիսներ ողջ , բարձունքին վրայ լեռներուն ,

Վերջին անգամ, քավառայած՝ ազատութեան մէջ լըսին,  
Երիտասարդ կեանիս վրայ ու կուսութեանըս վրայ լամ:

Արովինեւեւ պի՛ չը կրբամ երեխ, նըսար ձեռքերով  
Լըալ զաւակը ծոցածին՝ զուրեւուն մէջ նրաւալի.  
Պի՛ չը կրբառ օրինել զարուսն անոր, եւ իմ արցունիներս  
Եւ իմ երեխ պի՛ չը կրբամ բընացընել վիշն անոր:

Եւ իմ մահուան օրը յետին, ո՞յ մէկ կուսան նախանձու  
Պիտի չի զայ հարցավընենել որո՞ւն ես հարով եղայ.  
Ա՞վ է մարտիկն այն որ ինձի համար հազար սուզի բուրձ.  
Առ դուն միայն, նայր իմ, դուն լոկ, դազադիս բոլ պիտի լաս :

Այս բառերէն վերջը բանակն, որ հոն նըսած էր ամբողջ,  
Կուլար յուշիկ, ու նակատին վրայ փօչի կը ցանէր:  
Տառատոկին տակ կը ծածկէր իւ արցունիներն Յեփրայէ,  
Հեծկըլտուիին մէջէն, սակայն, լըսուեցաւ ձայն մը. «Գընա» :

Խոնարնեցուց աղջիկը զլուխն, ու մեկնեցաւ: Ընկերներն,  
Ինչպէս կուլան մենք զայն, լացին բարձունին վրայ լեռներուն:  
Յետոյ եկաւ ան ինքզինն յանձնել իւ հօրը սուրին:

— Աւասիկ ի՞նչ որ երգեցին խօայէլի աղջիկներն :

Թրզ. թ. 6. Դ.

Ա.Յ.Բ.Հ.Տ. Տ. Հ. Վ. Ա. Տ. Հ.

## ՊԱՌԱ ԼԵՇՈՒՇԵԱՆ

Վըմիտ հողին որ պիտի զար լըսութենին  
Երզի նըմամ փոխասացնալ՝ երիկնային.  
Վերջին երանգն էր մահաշոյ իր արևին.  
Մտուերի դող զար եղիզները կ'օրօրեն . . .

Սպասեցի յետաղաճող ցորացումնն  
Անոր մատուն ու ցնձարեր նըւիրումին,  
Տըսում աղօրքու որուն մէջ դնու կը բացուին  
Կարդի բառեր և շուշանի, տեղունորեն . . .

Ես ա՛շ սովոր եմ սուրբերու նայուածին տակ,  
Նեման մրայի մը պրպըրուն հաղորդութեան,  
Միացընել ձեռքերս անհուն և ապիտակ . . .

Ես շրիներն իմ որ սին խօսին դէմ փակուեցան,  
Կը զզան իրենց վրայ կնիք մը ոսկեղին  
Զի՞նը իր նոցուն խորհրդասօղ լըսութենին . . .

Գանիրն

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՔ